



ԲԱՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ

Ը. ՅԱՐԻ 1894

Տարեկան 10 ֆր. տակի — 4 դր. :
 Վեցամսեաց 6 ֆր. տակի — 2 դր. 50 կ. :
 Մ'կի թիւ կարծէ 1 ֆր. — 50 կոպ. :

ԹԻՒ 3, ՄԱՐՏ

ՈՐՈՍՈՐԾՆԵՐԵՆ

ՀԻՍՏՈՍԱԿԱՆ

ԱՆՃՈՒՍԻՒ ՍԵՊՏԵՄԻ ԵՐՁՆԵՎՐՈՒԹԻՒՆԸ



Երբին ժամանակներս
 գիտնականաց
 եւ մանաւանդ
 հնասիրաց ու-
 շաղու. թիւնը
 մեծապէս
 գրուած են
 այլաբանեան
 աշխարհին մէջ
 եղած սեպա-

ձև արձանագրութիւնները. հետզհետէ խու-
 գարկութիւններ կ'ըլլան, որոնք առատապէս կը
 վարձատրուին նորանոր գիւտերով: Այսպիսի
 մեծ յաղու. թեան մը համար կը շնորհաւորենք
 այս օրերս Նիկոլսկի եւ Իւանովսկի ուսու գիտ-
 նականները, որոնք յաջողեցան Ալաճալուի ար-
 ձանագրութեան ճիշդ գրողներինակ մ'առնուլ

եւ զայն ընթեռնելով պատմական կարեւոր
 խնդիրներ լուծել:

Ալաճալուի 19 ատղեան արձանագրու-
 թիւնը փորագրուած է ցցուած ժայռի մը վրայ,
 որ Սեւանայ լճին (վէճք չային) արեւելեան
 հարաւային ափանց վրայ կը բարձրանայ, Ալա-
 ճալու գիւղին մօտ, ուստի Սէյս անգղիացին
 արձանագրութիւնն անուանակոչած է. բայց
 իրանը - Գիրլան գիւղն աւելի մօտ ըլլալով՝
 Պելլք եւ Նիկոլսկի կ'ուզեն որ իրանը - Գիր-
 լանի արձանագրութիւն կոչուի: Արձանագրու-
 թիւնը ծովահայեաց է եւ բաւական բարձր,
 ասոր համար ալ ընդօրինակելը շատ դժուարին:
 Առաջին նշմարողն եղած է Մեծարդ Սմբատեան
 արքեպիսկոպոսը, որ զայն օրինակեց եւ 1863ին՝
 Մոսկուա հրատարակող «Համբաւաբեր Ռու-
 սիոյ» հայերէն լրագրին մէջ հրատարակեց:
 Բայց իրեն այն ընդօրինակութիւնն այնպէս էր,
 որ «Դժուարաւ վերձանելի բառ մը կրնայ տես-
 նուիլ», ըսաւ Սէյս. եւ ասոր համար կիսա-
 կոտոր եւ անիմաստ թարգմանութիւն մը տուաւ,
 Սարգսուրիս Բ. ին վերագրելով զայն. (Ծեծ):
 Մորտման ալ՝ Ալիշանեան եղբարցմէ օրինակ
 մ'ընդունելով՝ ջանացած է թարգմանել զայն,
 սակայն առանց յաջողութեան: Այլտեսնար Պելլք
 իւր վերջին ուղեւորութեան ստանձնած ժամերով
 ըրի մէջ մինչեւ գօտին կենալով, հազիւ փոքր
 մաս մը միայն կրցաւ օրինակել. եւ այս հնա-

Ն. Նանգէս ամս. 1893, երես 38.

խոյնն ալ Սէյրի Տետեւելով՝ Սարգսրիս Բ. Ի յատկացուցած է արձանագրութիւնը: Անցած տարի ամառը Մոսկուայի Հնագիտական ընկե-
րութեան կողմանէ Նիկոլսկի եւ Խանովսկի
Տնագէտներն Երեւան նահանգին մէջ ուղե-
որութիւն մ'ընելով՝ Խանովսկի յարողեցաւ այս
յիշատակարանին ճիշդ դրոշմօրինակն առնուլ,
զոր Նիկոլսկի Հրատարակեց թարգմանութեամբ
Հանգերձ: Ասկէ կ'իմանանք որ արձանագրու-
թիւնը Սարգսրիս Բ. Ին չէ, այլ անոր որդւոյն
Ռուսասին:

Արձանագրութեան թարգմանութիւնը,
զոր Նիկոլսկի տուած է, Տետեւեանն է՝ տողե-
րուն բաժանման կարգաւ:

1. Խաղդէաց Բարերար Ռուսաս
2. Սարգսրիսի որդի, եւ այս նահանգները,
3. ամբողջութիւնները, որոնք են վիճակ քաղաքի
Քուրաստուռի
4. Աշխուճի, Ռուլիդա, Կուճերուլի
5. Շիրիկուքինի, չորս թագաւորներու նա-
հանգները որ կը կուռնին երկիր Լախի
6. Ռւբիմեի, Շամատուանի, Տերուիշախի
7. Ռիշուախի, Ջուախի, Ակուանի, Ամանիի,
8. Իրկիմանի, Ելախի, Երիշուառախի
9. Այիգամանիուի, Գուրիախի, Ալիբանի
10. Պիրուախի, Մէլախի, Ռւսեգուխի
11. Ատազախի, Երիախի, Ազաճերուլիի
12. ասանուիքը թագաւորներուն երկիրները,
որք կը կուռնին երկիր . . . Իրուախի
13. Հարկատու ընդ ամէնը 23 թագաւորներու
ամբողջութիւններն եւ նուաճեցի
14. մարդիկները, կանայքն ի Բիայնա երկիրը
եւ տարի այս տարի.
15. եւ Ռուսաս նորոգեցի մարդկան ապարանք-
ները
16. մարդկանց երկիրները
17. Թէկզաս գից կործանուած ապարանքը եւ
նորոգեցի.
18. Թէկզաս գից երկիրն կործանուած ապա-
րանքները եւ նորոգեցի
19. (այս տողը չէին արեւներէն բոլորովին մա-
շած անընթեռնի է. կը տեսնուի միայն
երկիր նշանակող գաղափարանշանք. որն որ
դրուած է նաեւ վերորդեալ ամէն երկիր-
ներու անունէն յառաջ):¹

Ինչպէս կը տեսնուի՝ վերորդեալ երկիր-
ները Մհերի դրան նշանակածներէն բոլորովին
տարբեր են. վերջոյն բովանդակածներն հա-

րաւային կողման՝ Վանայ չէին բոլորտիրէն եղած
պիտ'որ ըլլան, իսկ այս արձանագրութեան մէջ
եղածներն՝ անշուշտ հիւսիսային կողմը՝ Երաս-
խայ հովտի մէջ ըլլալու են:

Ո՛վ է այս Ռուսաս. չէ այն, որ իւր ար-
ձանագրութեան մէջ ինք զինք Երիմեանայ որդի
Արգիստիսի թուա կ'ըսէ, եւ զոր Ատուր-Բանիպալ
իւր արձանագրութեան մէջ կը յիշէ թէ Ար-
քելա գտնուած տանն իրեն Հրէշտակութիւն
մը խաւրած է պարգեւներով, որպէս զի մէջեր-
նին նիգլակեցութիւնը նորոգեն, այլ դար մը
յառաջ թագաւորոյ՝ ասորեստանեան արձա-
նագրութեանը Ռուսան է, Ասորեստանի մեծա-
զոր Սարգսն թագաւորին Տաւուր Երիւանդը,
որուն համար պարարտեան արձանագրութիւնը
կ'ըսէ թէ 23 թագաւոր իրեն հնազանդե-
ցուցած՝ Հարկատու ըրած է. իսկ ասորեստանեան
արձանագրութիւնները կը վկայեն թէ Մարաս-
տանէն մինչեւ Կիլիկիա եւ Հալիս գետ Ասորես-
տանի Հարկատու բոլոր թագաւորներն ապրա-
տամբեցուցած եւ անոնց գլուխն անցած էր
ասորեստանեան զօրութիւնը կործելու համար:
Սարգսն ութ տարի Տետեւեանէ արշաւանքնոր
ընելով՝ Տաղի կրցաւ իրարմէ զտուած ապրա-
տամբները մի առ մի նուաճել եւ ամէնէն ետքը
բոլոր զօրութիւնը Ռուսային դէմ դարձնել:
Որոշիչ ձևկառի մը մէջ՝ Ռուս յաղթուեցաւ,
կ'ըսէ ասորեստանեան արձանագրութիւնը, եւ
իւր ընտանիքը գանձերն ու երկիրը Սարգսնի
ձեռքը թողլով լեռներու վրայ փախաւ, ուր՝
երբ լսեց թէ Ռուսան իւր վերջին մահացած նիգլ-
ակիցն ալ յաղթուեցաւ եւ Նաղդի գիքը գերի
խկաւ. ասորեստանեան պետութեան տեղ այ-
րարատեան տիեզերական պետութիւն մը կան-
գնելէն յուսահատելով՝ իւր սուրին վրայ ինկաւ
714 ին Ն. Բ.: Սարգսն այս իւր պատերազմ-
ներն այնչափ մեծ բանի տեղ դրած է, որ իւր
նոր շինած արքունեաց պատերազմ վրայ զանոնք
նկարել տուած է:

Մինչեւ հիմա կը զարմացուէր թէ ինչու
այս Ռուսաս կամ Ռուսա հզօր թագաւորն Այ-
րարատեան երկրի մէջ արձանագրութիւն մը
չունի, մինչդեռ իւր նախորդներն ու յաջորդ-
ները՝ բաւական յիշատակարաններ թողուցած
են: Մեկնութիւն կը տրուէր թէ Ռուսա անգաղար
պատերազմի մէջ ըլլալով եւ միշտ ձախորդու-
թիւններու պատահեցով՝ ոչ ժամանակ եւ ոչ
ալ իրեն արժանի բան մ'ուռնեցած է որ ար-
ձանագրէ: Ահա Ալաշալուի արձանագրութիւնն
այս անկնութիւնը սուտ կը հանէ. եւ անշուշտ

¹ Սոյն արձանագրութիւնն Հրատարակուած է նաեւ
«Արձագանք» քաղաքի մէջ այս տարւոյ թիւ 6, 7:

Թաղուած կամ՝ դեռ նշմարուած ուրիշ արձանագրութիւններ ալ պիտ'որ ունենայ, զորոնք ժամանակն ու ջանքը երեսան պիտ' չանեն: Վերագրել արձանագրութեան շնորհիւ երկու պատմական խնդիրներ ստուգուեցան, նախ թէ Ասորեստանեայց Ուրարտուն եւ Այրարատեանց Բիայնան մի եւ նոյն են, որովհետեւ մի եւ նոյն անձն ասորեստանեայ արձանագրութիւններն Ուրարտուի թագաւոր կը կոչեն, իսկ այրարատեան արձանագրութիւնները՝ Բիայնայի թագաւոր: Երկրորդ՝ թէպէտ եւ մինչեւ Տիմայ ժամանակագրութեան նայելով՝ Ուրաս, որուն Ռուսաս ըլլալը կը մակարեւորէր,¹ Մարդուրիս Բ.ին յարողը կը համարուէր՝ բայց թէ ինչ եղանակաւ, յայտնի չէր, Տիմայ ստուգուեցաւ թէ Մարդուրիսի որդին ու օրինաւոր յարողն էր:

Հիմակ ունինք առջեւնիս անընդհատ կարգ մը այրարատեան ոչ պղերգ թագաւորներու, որոնք երկու դար՝ որպէս յորդի իրարու յաջորդեցին եւ արեւմտեան Ասիայի մէջ նշանաւոր դեր մը խաղացին: Գծաբիտութեամբ այրարատեան արձանագրութիւնները ժամանակագրական յիշատակութիւններ շունին, որ կարենայք այս թագաւորներն ըստ ժամանակին ճշդիւ գետնդէ: Բայց մեզի օգնութեան կը հասնին ասորեստանեայ արձանագրութիւնները՝ որոնք իրենց թագաւորաց գործքերը տարուէ տարի ամենայն ճշդութեամբ կը նշանակեն: Այս երկդարեան շարքին գլուխն անցած է Ասամ, զոր Ղիկուլիի Խորենացոյն Արամիս հետ կը նոյնացնեն, որովհետեւ թէ մէկն ու թիք միւրը պետութիւն ամէն կողմէն ընդարձակած են դրացի ազգերը նուաճելով, երկուքն ալ Ասորեստանեայց դէմ յարձական պատերազմներ մղած են: Երկիրն ալ օտարներու՝ Առամէէն Արմենիա կոչուած կը համարի Ղիկուլիի, ըստ որում նէ յետագաս մասնիկը այրարատեան լեզուաւ երկիր կը նշանակէ, ուստի եւ Առամէ-նի Առամէի երկիր:² Առամէէն ետքն Ասորեստանի արձանագրութեանց մէջ կու գայ Մարդուրիս՝ ըստ այրարատեան արձանագրութեանց՝ Լուսիպրիսի որդին. չի գիտաւիր թէ Լուսիպրիս Առամէին որդին ու յարողն է՝ թէ ոչ, եւ թէ Մարդուրիսով նոր հարստութիւն մը սկսած է: Հոս կը նշանակենք կարգիւ եւ դիմացը դիմաց Ասորեստանեայց եւ Այրարատեանց թագաւորներն, առջիններուն ըզմէ իրենց թագաւորութեան ժամանակը նշանակելով եւ ետքիւններուն

քով՝ թէ որ արձանագրութեանց մէջ կը յիշուին ասորեստանեան թէ այրարատեան, եւ որ ժամանակը գործը ունեցան առջիններուն հետ. որով իրենց ժամանակագրութիւնն ալ կ'իմացուի:

Մարդանասար Գ 859—826	Առամէ (ասոր.) 867—845
	Լուսիպրիս (այրար.)
	Մարդուրիս Ա (ասոր. եւ այր.) 833
Սամեի Ռամման Գ 824—812	Իսպուրիս (այր.)
Ռամման - Նիւբար Գ 811—783	Մենուս (այր.)
Մարդանասար Գ 782—773	Ազդատիս Ա (այր.)
Ասուր-դան Կ Բ 772—755	
Ասուր-Նիբար Գ 754—746	Մարդուրիս Բ (ասոր. եւ այր.) 735
Թեզգաթ - Փարսասար Բ 745—728	
Մարդանասար Ե 727—723	
Մարդուրիս Բ 722—705	Ռուսաս Ա կամ Ռուս (աս. եւ այր.) 722—714
	Ազդատիս Բ (աս. եւ այր.)
Սենազերիբ 704—681	Սարհադրան 681—669
Ասարհադրան 681—669	Երինանու (այր.)
Ասուր-Գանդակ 669—626	Ռուսաս Բ (աս. եւ այր.)
	Մարդուրիս Գ (աս.) 640:

Մարդուրիս Գ.ով իւր հարստութեան եւ այրարատեան պետութեան վերջն եկած կ'երևայ. որովհետեւ այս ժամանակները մէկ կողմանէ կաւկասէն իրած սկիւթական հերոսը, որ բոլոր արեւմտեան Ասիան տաւարաութեամբ տակն ու վրայ ըրաւ, շարունակելով յարթ պատերազմներէն տկարացած այրարատեան պետութեան վերջին հարուածը սուսաւ, միւս կողմանէ արիական ցեղեր՝ մեր նախահարըն՝ մասամբ Արեւելքէն Մար՝ անուսով իբրեւ աշխարհակալ՝ պետութեան արեւելեան ու հարուային մասը գրավեցին, մասամբ ալ Արեւմուտքէն՝ Հայկալ՝ առաջնորդութեամբ Այրարատեան երկիրը մասն ի սկզբան իբրեւ խաղաղական բնակակից, բայց յետոյ բոլորովն աւեր թղան, եւ կէս մը վեր քշելով կէս մ'ալ իրենց մէջ խառնելով՝ խնդրեցին անհետ ըրին Տիմուրանեան ժողովուրդը, որ 15—20 դար այն տեղը բնակած եւ իւր քաղութեամբն ու յարատեւութեամբն արեւելեան Տիմ ազգաց մէջ փառաւոր եւ պատկառելի դերը մը շահած էր:

Հ. Ն. Ա.



¹ Արիական ցեղերն, որոնք կենդրոնական Ասիայէն գալով Ասիայից ծովուն հարուային կողմը՝ յառաջաց առարանեան ընդդէմ Մարդուրիսի մէջ հաստատուեցան՝ իրենց նոր հայրենիքն անուամբն օտարազգիներէն Մագադի կամ Մեդագի տնտեսուեցան, միայն Հայք անոնց Մար անուցը կու տան, եւ հասականաւոր այս եր անոնց ծննդովն անուցը: Հերոսոտոսէն յիշատակած Մար օգը (Mages) կը կարծուի որ կարգուի կամ քերական ըլլած, որոնք այն գաղթը արիական ընդդէմ մէկ մասն են եւ կարող լեանքը բնակիչուն համար կորուիք կամ քերտու կուուեցան: Իրօք ալ ասոնք իրենք զիրենք Մար կը կոչեն:

¹ «Հանգուս ամս.» 1893 թ. 48, ծան. 4:
² Յեւ Արատտ ամսութիւնը, Ի.Ջ. եր. 948: